

ԳՈՐԳԱՅԻՆՈՒԹԻՒՆԸ ՀԱՅՈՑ ՄԷԶ

Յաւալի է ըսկ որ գորգաշինութեան զեղարտեատական ճարտարարուեածը հայոց մէջ ծոռացութեան մատնուած է: Խնդի ծանօթ միակ ուսումնախրութիւնը Պ. Սրմեակ Սագրղեանի հրատարակման է (1): Սոյն աշխատասիրութիւնս պարզապէս ակնարկ մը պիտի ըլլայ, ցոյց տալու համար բոլոր այն նախնական ուսումնասիրութիւնները զոր կարելի է ընել Հայոց մէջ գորգաշինութեան պատմութեան համար: Առ այժմ ի ճաշնատութիւններս կերպնացուցած եմ անզիւերէն ինդուով ընդուրձակ աշխատութեան մը մէջ դորդի գեղարուեստին՝ մանաւանդ ի Հայոց պատմութեան վրայօք շուրջ նիւթեր հաւաքելու:

Հետեւեալ ակնարկ կը բաժնեմ երկու մասի, առաջինին մէջ առաջ պատմական փաստեր, իսկ երկրորդ բաժնին մէջ պիտի խօսիմ հայկական կոչուած գորգերու վրայ:

Գորգին շինութեան հնագոյն հայրենիքը կը

(1) Տիար Ա. Սագրղեան գրութիւն մը հրատարակեց 1919ին, Յուլի 5 /թի 26/ շանթշաբաթերթիւն մէջ, Կ. Պոլիս՝ էջ 417, «Հայ Գեղարուեստական Միութեան ուսումնասիրութիւնները» ընդհանոր խորպացին տակ, Յօդուած Ա. Հայկական գորգերը, Երեք լուսանկարներով, ստորագրուած միայն Ա. Ա.: Առէ վերջ նոյնութեամբ գերաճարտարակուած նիւերքի ոչխակ Հայաստանի շաբաթաթերթիւն մէջ 1929 թի 11 եւ 12: Դարձեալ նոյն հեղինակը, քիչ մը աւելի ճոխացներով, հրատարակեց այդ ուսումնասիրութիւնը, Փարփիք Revue Syria, 1928, Les Tapis à Dragons et leur origine arménienne, ստորագրուած Ա. A. Sakisian: Նոյն տարին այս գրութիւնը անշատ պրոցիւրով մըն ալ հրատարակուեցաւ Փարփիք մէջ Paul Geuthner գրատուէն, այս անշատ վեց լուսանկարներով՝ Երեքը ծանօթ:

մեսեմ հայաստանը, թէեւ կարկառուն փաստեր կը պակսին եւ մենք ստիպուած ենք ծուրացկանի նըման գռնէ զուռ իյնալ հաւաքելու համար պատմական փշրանքներ, սակայն ատոր պատճառը նիւթի պակասը չե, այլ ուսումնասիրութեան նիւթի գեսնին անձշակութիւնն է: Հազիւ թէ տասնթիւնոց տարիի է ի վեր հայկական դոր զերու զույթիւնը կ'արձագանգուի օտար բազմածախս ուսումնասիրութեանց մէջ, այն ալ անուանական արձագանգ մը: Եւ սակայն վիրջնագոյն հրատարակութիւնները անվարան ստիպուած են ընդունիլ թէ «Հայաստանի եւ Փոքր Հայոց մէջ՝ հաւանբար գորգաշինութիւնը զոյսիթիւն ուներ Քրիստոնէու: Թինէ առաջ եւ հնագոյն գորգերը որոնք մեզի հստած են, թէեւ մասամբ ենթարկուած աւելի արեւելեան ներշնչումներու, զիմաւորաբար արտադրութիւններն են այստեղի բնաշխարհիկ գեղարուեստը մը (2):

Գորգաշինութեան հին ճարտարարուեստ մը ըլլալուն ի Հայոց գրաւական մըն են հէքեաթները եւ աւանդութիւնները որոնք կը գտնուին հայոց մօս: Կը յիշեն կարդացած ըլլալ աւանդութիւն մը հայերէն, որուն անունը եւայլն այժմ չի յիշեր (3) և ուր կը պասմուէր հովիւ աղջկան մը թագաւորացնի մը հիտ անուսանալու պատմութիւնը, անոնց լամանուիլը, եւ արքայազնին (կարծեն Վաշական անուն) բերդի մը մէջ կուապաշներու մեռքը իյնալը, եւ իր ազատիլը գեղեցիկ գորգեր հիւսելուն համար, որանց մէջ ինք ծաղկեներով եւ անասուններով կը նկարագրէ իր վիճակը: Գորգը ծախուած ըլլալով իր կոտջ, նէ կը կարգաւ եւ հասու կ'ըլլայ մէին բանի ու կը փրկէ իր գերուած ամուսինը:

(2) Oriental Rugs antique and modern, by Walter A. Hawley, 1927, New York էջ 44:

(3) Խուսահայ հրատարակութիւնը մը ԷՌԿՈՒ-Կան թուականներէն:

Հէքեաթը նախաքրիստոնէական ծագում ձր կրնայ ունենալի նկատի առնուելով սա պարագան թէ հն կոսպաշտ քորմերու խօսքը կ'ըլլալ: Աւ անդութիւն ծըն ալ, որ մինչեւ վերջերս Հարաբաղջի հայոց մօտ դոլութիւն ուներ, նորոնցէն նախարիստոնէական երեւոյթ մը ունի: «Երբ վերջացնում են դորժուածքը եւ մասն է մօտ մի արջին զգործած աւելի տեղ, խնձորք են կապտում, հարեւաններին ու բարեկամներին կանչում գորգը կորելու օրը»:

«Ձերեք, աճուր կամ յորի կամացք այդ օրը գալիս են իրենց բախուց փոքրելու, տղայ կամ աղջիկ կ'ունենա՞ն թէ ոչ. դրա համար սստայնի փայտ չպործուած թելերի մէջտեղից կտրում. ծակ են բայց անում, աճուր կինը անց է կենում երեք անզամ արդ ծակով եւ սստայնի ատկ սսները մեկնում. Գորգը կորելուց ընկնում է նրա վրայ: Հանում են ասալք տալիս մի տղաքի, որը ձի ջինած զուր է վաղում. եթէ փոլոցում առաջին անգամը տղայի է պատահում, ասել է այդ կինը տղայ կը ծնի, եթէ աղջկայ է պատահում՝ աղջիկ:

«Գորգը կարող կինը, եթէ տնեցի չէ, կորելուց առաջ մկրատը քսքուում է թելերին ու կանչում. կտրում չ' խալար բերեք, վեր կտրի՛ թնայ բերեք: Քնծան ստանալուց յետոյ կորում է:

«Միշի հրահրուած անձանց լաւ ճաշ են տալիս եւ երեկոյեան պտույ բամանելով. տան մեծը նրանց օրշնելով. Ճանապարհ է զուռւմ (4):

Անտարակոյս աստիճնէ զատ կան ուրիշ վկայութիւններ ալ հէքեաթի կամ աւանդութեան ձեւով, սական առ այժմ այս երկուքը բաւ կը համարեմ ինիթիս համար, յուսալով որ ուրիշներ ալ չոկուելով ուշալորթեան կը յանձնուին:

Գորգի եւ Կապերափ կամ Կարպետի (5) սահ մանները եւ տարբերութիւնը չէ որ հոս կ'ուզել տալ, երիտըն ալ գետախնը ծածկելու օթողներ նկատելով իրը հաւասար իրեր կը հաշուեմ, մանսն մի-

(4) Բուրդ զգելը եւ գորգ գործելը Հարաբաղում, Գ. Գ. Մելիք Շահնապարհեանց, Հայնդէս Ամսորեայ 1928 էջ 477-478:

(5) Ասդ. Ասյն իսկ ես ալ իմացած եմ կարպետ յորջորջաւմը Միհանեալ նահանգներու մէջ հասարակ ժողովրդական բառ մըն է carpet բար որմէ բառեր ալ բարդուած են Անշուշտ կապ կայ հայերն «կարպետ»ին եւ անզերէն carpetին միջեւ:

ջեւ խորութիւնը մերցնելով: Այս երկուքն հնագոյնը հայոց մէջ Կապետս ձեմն է, որ նոյն իսկ ե. պարուն թարգմանչաց ծանօթ է, որոնք Աւետարանի թարգմանութեան մէջ ալ գործածած են, «Ոչ ոք կապետս նոր անթափ արկանէ: ի վերայ հնացեալ ձորձոյ. ապա թէ ոչ առնու. լրութեամբն իւրով նորն ի հնոցն անտի եւ չար եւս պատճառումն լինի (6):» Պարզ եւ որոշ ննոցը մը որ կրնայ պըրպառողին ափորժակը զգուել նոր դիւտեր ըմելու համար:

Ը. զարուն գորգաշինութիւնը արցէն ազգային ճարտարարուաստ մըն է Հայաստանի մէջ, և այն ալ ակնառու, եւ ասոր մասին Հայ մը չէ որ կը վկայէ այլ «Արաք պատմէի Խպէն Խողովուն (775-786), որ Ը. զարուն Հայոց կողմէ Պաղտատի Խալիֆաներուն արտուած Հարկերուն ցանկին դէմ կը նշանակէ գործեր: Սակա ցոյց կուտայ թէ արդէն այդ շրջանին այս արտազրութիւնը տարածուած էր երկրին մէջ և էր աեսակ մը ազգային ճարտարարուաստ (7): Այս վկայութիւնը կարեւոր է շատ մը կ'ետերով:

Թ. զարուն Եղիս Արաբացւոյ սստիկանութեան օրով Բագուանու Ս. Գրիգոր վանքը Արաբացւինքէն կողովտուեցաւ, եւ կողովուատին մէջ կը յիշուի նաեւ «զգեղեցիկ եւ զյաւէտ չքնարատես սպասս աստուածակերս խորսին, զուկելինս եւ զարծաթեցնեն, եւ զգունակ գունակ երանգս առաջասահին սրբութեան, եւ զհանդերձանս և զարկանելիս» (8): Հոս գործածուած արկանելիս անտարակոյս գորգ կը նշանակէ:

Դարձեալ ասոր նման եւ այս իմաստով գործածուած բառի մը կը հանդիպինք Ասոյիկի մօտ: Ան յիշելով Կապիկ նահնշահի կիոշ՝ Կատարամիդէ թագուհոյն՝ Անոյ Կաթուղիկէին ըրած նուերները, կ'ըսէ. «Եւ զարգարեաց (Կաթուղիկէն) ի զարդ ծիրանեադպիկ, ոսկեթել նկարագործ անկուածոց»: Հոս ալ գործածուած անկուածոցը նոյն իմաստը ունի ինչ որ արկանելին: Որ եւ է կասկած չունին թէ այս երկութիւն ալ նշանակութիւնը զորգ է:

Թարձեալ Թ. զարուն Հայոց Սմբատ Արքային

(6) Աւետարան Մարկոսի, գլուխ 23:

(7) Les Tapis à Dragons et leur origine arménienne, Extrait de la Revue Syria, 1928, էջ 239:

(8) Պատմ. Յովհաննէս Կաթողիկոսի, էջ 139. Տպ. Երևանակէմ, 1867:

Եւ Յրաբացւոց Յուսուփ ոստիկանին միջեւ եղած յատկապէս այս գաւառի զիլիաւոր քաղաք Բրիւ-
նուէրներու փոխանակութեան մէջ, հայոց արքայէն տրուած նուէրներու կարգին կը յիշուի «բարե-
վայելուչ եւ չքնաղատես եւ երեւելի զարդս հար-
դերձանաց, եւ նկարակիրս կազմուածն բազմակա-
նաց կարճութեամբ որդանայ, եւ ըբակս եւ նուագս եւ կամար ի համակ ոսկուոյ՝ զործ հոսմո-
յական ճարտարաց, յերանգս գունակ գունակ ապա-
կուոյ (9):»

Հու ուշադրութիւնն կը գրաւեն «նկարակիրս,
կազմուածն բազմականաց» բառերուն, այսինքն
բազմելու կամ վրան նստելու մանր զորդիկներ (ձա-
նօթ այժմու հրապարակին իբր նաևամբ կամ սե-
նատէ 3/5 կամ 4/7 ոսք ծաւալով) որմնք կը
փուռէին գետնէն բարձր նստարանի մը կամ բեմի
մը վրայ, տունին մէջ կամ տունին զորս կանան-
չութեան կամ գետնին վրայ: Ըհա իմ հմ հասկցածն
կազմուածն բազմականաց ձեւէն, ատոնք նկարա-
կիրս եւ գունագեղ էին որդան (kirmese) կարճի
արտադրած կարճութեամբ:

Վերի վկայութիւնները նկատի առնելով կարելի
է եղբակացնել որ ժ. զարէն տուած, կամ աւելի
միշտ՝ այդ դարուն Յովհաննէ Երզեկացիին առաջին
անդամ Հայ մատենագրութեան մէջ զորգ բառին
դորձածուելին առաջ, գորգիրը Հայոց ծոտ «կապերո»
ձեւով յորչորչուելէ զատ ծանօթ էին նաեւ իբր
արկանելիս (անկուածն), կազմուածն բազմակա-
նաց, եւն, մեւերով:

Տարակոյս չկայ որ շատ հին ժամանակներուն
իսկ Հայերը եղած են Մերձաւոր Ծրեւելքի զիլիաւոր
արտադրիչները: Անսնք Ներոպայի մէջ զանազան
գաղութինք կազմած, եւ ի բնէ վաճառականներ ըլ-
լալով, արեւելեան ամէն ետևակ ապահնքներ ար-
տածած են դէպի եւրոպա. ան տան ալ ինչպէս
այսօր՝ Հայք կը գրաւէին արեւելեան զորգի եւրո-
պական հրապարակը: Մեր գաղութներուն ի լոյս
չքերուած պատմական կեանքը գուցէ ունենաց շատ
մը կարեւոր վկայութիւններ Հայոց Ներոպայի մէջ
կատարած զորգի վաճառականներն վրաւէք: Առ
այժմ Հովհաննացի Հայ գաղութին անցեալէն վկա-
յութին մը կուգայ մեծ ծառայութիւն ծառացանել
այդ ուղղութեամբ, թէ Հայք Ներոպայի մէջ միակ
և Հնագոյն վաճառականներն էին: «Ֆլանդիայում,

յատկապէս այս գաւառի զիլիաւոր քաղաք Բրիւ-
նուէր (Bruge) (10) որ այն ժամանակ՝ ինչպէս
այժմ՝ կարեւոր առեւտրական նաւահանգիստ էր եւ
յարաբերութեան մէջ էր Կիլիկիայի նաւահանգիստ
Սյասի հաս... մասնաւրապէս իբրեւ վաճառա-
կաններ՝ Հայերի մասին յիշատակութիւն կայ
1340ին, բայց նրանք քիչ են մասցել, 1354ին հե-
ռացել են եւ 4 տարի յետոյ նորից երեւացել: Նը-
րանք գորգի առեւտրով էին պարապում, որովհետև
ըստ նոյն պատմագրի նոյն դարի (ժ.՝) վերջիրը
«Հայերին եւ Թիւրքերին արտօնուած է եղել Բրիւ-
նուէր, եկեղեցու առջեւ, հրապարակի վրայ իրենց
ապրանքը, այսինքն բերած կապերտները ծախե-
լու (11)»: Արդեօք այս «Թիւրքերը» նոյնակու Հայ
չէին, բայց Թիւրքահապտակ. Ճիշտ այնպէս ինչպէս
որ պարսկական հաստակ Զուլայերիներին Հոյան-
դացի պատմագիրներից ոճանք, ըստ պաշտանական
արձանագրութեան, պարզապէս «Պարսիկ» են կո-
չած (12): Երգարեւ իրաւ է այս, նոյն հսկ Ժ. Հ.
դարուն Ֆրանսակի մէջ Օհան Ալթըն ոչ թէ իբր
Հայ այլ իբր Պարսիկ կը ճանչնցուէր, եւ այօպիսի
վկայութիւններ անհատուած կարելի է տալ: Աւ-
րեմ վերը յիշուած Թիւրք վաճառականներն ալ
Հայեր էին, բայց Կիլիկիոյ Հայաստանին Հապտակ
չեղող Հայեր, այլ Թուրքնախիս, այսինքն Քոփայի,
Սվաղի կամ Կեսարիոյ վաճառական Հայերը, որոնք
1354ին իբր Թուրք կամ Թուրքիոյ բնակիչ ծանօթ
էին: Գուցէ ասիկա ուղղակի կապ չունի ուստի մա-
սրութեան բռն նիւթին Հայ, սակայն կաթեւոր է
անողողակի կերպով, փառուելու Համար թէ Հայաս-
տանի մէջ զորգի ճարտարարուեսուը մեծ չափերով
զարգացած ըլլալով, եւ աչքառու, եւ Հայերը ըլ-
լալով անոր առեւտրով Հնագոյն եւ զիլիաւոր
զբաղողները, այժմ Ներոպայի զանազան նկարչական
թանգարաններու մէջ Հաւաքուած եւ ցուցարուած
Հին նկարներու մէջ զործածուած զորգի նոյնչները

(10) Bruge, Պրիւժ կամ ֆլանդաներէն՝
Brugge, այժմ պեհճիքական կարեւոր նաւա-
հանգիստ է (1830)էն ի վեր, բայց այն ժամա-
նակ Հովհաննական հող էր, «Հանդէս Ամսօր-
եայ», 1926, էջ 570:

(11) Սիսական, Վենետիկ, 1883, չ. 2. Ալի-
շան:

(12) Հովհաննական եւ Հայերը, «Հանդէս Ամ-
սօրեայ, 1926, էջ 570:



ԴԵՐՈՒԳ ԿԱՌԶՁԻ ԿԵՆԴԱՆԱԳԻՐ
ՆԿԱՐ՝ ՀԱՆԱ ՀՈՒԱՅՆԻ

կամ օրինակները հայկական գորգեր են, եւ ցոյց կուտան ձեզի այլ հին գեղարվեստին ծեր մօտ ունեցած յաւաջիմութեան ասախճանը. այս նկարածել վկայութիւններով միայն կրնանք պատկերացնել հայկական այս գեղարվեստը, քանի որ մեր պատմէչը եւ մատոնադիրը շատ ժողովակ են իրենց ծանօթութեանց մէջ առ այս, եւ հայկական շատ հին գորգեր ժկ. կամ ժկ. զարերէն, որոնց մասին վերջնական թուական ունենանք, կը պակսին.

Ճեղինակ մը, խօսելով ժ. գարու գորգերու վրայօք, կ'ըսէ. «Ընկատար աեղեկութիւնները որոնք մեղի հասած են, ենթադրել կուտան թէ այս շըրջանի լաւագոյն գորգերու հաւաքսմերը Սուրբոյ եւ նդիպտոսի մզկիթները եւ պալատները կը զբանուէին. նկատուած էր որ անոնք բնիկներու խի ձեռորդ պատրաստուած էին. որոշ չափով անտարակաւելի եւ ծիշտ է այս, քանի որ գորգաշնութիւնը այս երկիրներուն հնագոյն ճարտարարութեաններէն մին էր. Բայց աւելի հաւաքսկան է որ գորգերուն մեծամասնութիւնը ուրիշ տեղ շինուած էր եւ ձեռք անյուած իր նուէր եւ կամ զանուելով հայտատան, Ասորեստան կամ Թուրքիստան, բայց

մեծ մասամբ... Պարսկաստան (13)», և այս Խալլունի վկայութիւնը կրնայ ապացուցանել որ հայտատանի մէջ եղած արտադրութիւնը վկանար եւ առաջնակար տեղ մը կը գրաւէր: Անշուշա զնուելէ, նուէր եւ հարկ ստացաւելէ զատ, հայտատանէն անոնք կուցային կղողուստելով ալ եւ եթէ Արար Խալիֆանները կրնային զնահատել արտադրութիւնները հայ մատներուն եւ հանճարին, անտարակաւ կը զնահատէին նաեւ զանոնք ստեղծագործները, եւ կամայ ակամայ զանոնք կը բերէին իրենց ճառիկ, իրենց անձիշական հսկողութեան տակ զանոնք արտադրել սախակելու: Մեծայարդ հեղինակը՝ Հատուկէ՝ չ'ըսէր թէ ինչո՞ւ մեծ մասամբ... Պարսկաստան կը եւրուէին Սուրբոյ եւ Նդիպտոսի սիրապահուղիւրու վափարաց գորգերը: Պարսկաստան 16րդ դարուն է որ կը յատնուի իր գորգաշնութեան կեղրն մը, երբ Հայտատան նոյն խոհ Պարսից նահներէն կը կողոպտուէր նիթապէս և արնացած կ'ըստ Փիդիքապէս եւ այս ամէնուն հետ կը սոխպուէր իր լաւագոյն ստեղծագործոնց ուժերը, վաճառական, եւ ճարտարարութեաննական կամ զեղարուեստական արտադրիչէ, բայց թողով կողոպահչին բանագլթման, եւ հայ հանճարը խլուած իր բնավայրէն կ'երթար Պարսկաստանի պանդիստութեան մէջ ծաղկի մինչեւ որ ուժանապատ հատներ բնացինչ: Արքեօք չի բաւեր անհատնամ շարքը Հայ պատմութեան, նաեւ հայ զաղութային պատմութեան՝ Նդիպտոսին մինչեւ Մանկուական Հնդկաստան, Արաբիայէն մինչեւ Հիւսիսային եւրոպա, ցոյց տալու համար թէ ծիշտ է որ հայտատան կողոպտուած է բարոյապէս, նիթապէս, Փիդիքապէս, ճարտարարութեան, եւայն:

Պարսկաստան անցեալին մէջ ալ ներկայացուած է իր անձարտարարական երկիր մը. «Պարսկաստան նշանառ չէր հին ատենները իր ճանանառ արտադրութեանց վայր: Հիւսելու եւ ներկիւր արտեստները անկանակ ի գործ կը զորէին սիրապտող երկրին, նաեւ մեծ մասամբ իրեն ենթակայ երկիրներու մէջ, եւ պարսկական ներկիրը կ'երևան ունեցած ըլլակ որոշ համբաւ մը, բայց ոչ մին իրենց այդ արտադրութիւններէն անուն շահկաւ ո. տար ազգաց մէջ (14): Մէկ խօսքով Պար-

(13) Oriental Rugs, Walter A. Hawley էջ 77:

(14) Seven Great Monarchies, Rawlinson, vol. 2, էջ 419:

կաստան հիւսուածեղէներու, նաեւ գորգերու, արտադրիչ նշանաւոր երկիր ճը չեր՝ քրիստոնեաթենէ առաջ շրջանի ճը, Պարսկաստան Բարելոնի կրստանար իր կապերաները, այն Բարելոնէն ուր այժմ ամենափեղզ գորգի ճը նձուշը խկ չի հիւսուիր կամ յիշուիր, որ Քրիստոնի ժ. զարուն իր թէ Պարսկաստանէն կը բերէր իր գորգի ըր, ինչպէս որ տեսանք վկայութեան ճէց: Բարելոն ալ իր կարգին անհաւանական տեղ ճին է գորգի ճարտարարուեափ ծը՝ ո եւ է համբաւով՝ գոյութիւն տալու: Գորգ շինելու համար նիւթ, բուրգ պէտք է, Բարելոնի ճէց հին տաեն կար «Այծը... ոչխարէն աւելի հասարակ, ամեն պարագայի տակ գոնէ աւելի հարաւային ճամանի ճէց. Բարելոնական յիշատակտրաններուն ճէց ոչխարի ներկայացուցիչը չունինք. սակայն անհաւանական է որ երկիր ճը, որ այդքան առաս բուրգ կը գործածէ, պիտի գոհանար ըլլալու առանց անոր: Ոձէն պարագայի ճէց առաս էր հիւսիսային երկիրներու ճէց, եւ հիւսիսային ազգերու հարստութիւնը կը կազմէր (15)): Զուարձալի է զիսել որ Պարսկաստան եւ Բարելոն երկուքն ալ փոխնիփոխ իրարէէ գորգ առած ըլլալու վրայ կը պնդեն, եւ անոնցմէ ոչ ծին ունի յարձարութիւնը որ կը պահանջուի գորգաշխնութեան համար, խկ հայը եւ Հայաստան կրնան գոհացնել բոլոր պահանջները ըլլալու համար գորգաշխնութեան հանգոյն հայրենիքը: Եփրատի եւ Տիգրիսի նաւարկութեան դիւրութիւնները բանուած գորգ, հիւսող ճարդ և բուրգ հայթայթելու Բարելոնի կամ հարաւային բալոր երկիրներուն, եւ նաեւ անկէց՝ կարաւաններով՝ Պարսկաստանի, նկատի առնուելիք համոզիչ փաստ ճը: Աւարտելէ առաջ կ'ուզեմ ուշարաւթեան յանձնել որ նոյն խկ նշանաւոր պարսիկ բանաստեղծութեան ճափըզ (Ժ. դար) իր 142րդ բանաստեղծութեան ճէց խօսելով թանկացին իրերու մոսին, փախանակ պարսիկ գորգերը գովելու, կ'ըւէ.

, Այսու ազօթելու կարգեան ճը շինուած Թուրքիստանի,

Ամենակաստարեալ գոյներով և գծագրութեամբ
եթէ եղած ակնարկութիւնը Պատիսարայի գորգերուն դրայօյք է, որնք այնքան նշանաւոր են իրենց հարուստ կարծիրներուն համար որ կ'արձեն երգուի նոյն խկ Հայքըզէ, այն տաեն ճէկ կէս ճը կ'ուզեմ աւելցնել թէ Պուխարանները ճիշտ նոյն

(15) Առաջ. էջ 162:



Նիւ Խարի Մերբուփոյիրան Մուզեումի
մելու դարու հայկական զուշը

գծագրութիւնը քիչ փոփոխութեամբ կը կրեն և միշազային կերպով ճանչցուած է անոնց գծագրութիւնը հին ժամանակներէ ի վեր իր Խաչը Պու-

խարա՝ ՀԱՅԱԿԱԿԱՆ ԽԱԶԵՐՈՎ ծածկուած ըլլալուն համար:

1193ին կիրակս Գանձակեցի խօսելով Միքիթար Գոշի Գետակայ եկեղեցւոյն վրայօք, կը վկայէ Աւա (Վաղթանի Հաթերքեցւոյն կին Սրբուն) բաղզուծ ինչ օժննակա եղեւ. արար եւ վարագոյր գեղիի, տաներօք իւրովք՝ ծածկոյթ սուրբ խորանին, զարձանալի տեսողաց, ի մազոյ այժից կակիղդունաց ներկեալ պէսպէս եւ զանազան. գործ քանակակերպ եւ ներքեալ պատկերօք, ծշգրտագոյն հանուածովք տնօրինականոց Քրէջին եւ այլ որբոց, որ Հիացուցանէր զտեսողան: Եւ որք տեսանէին, օրշնութիւն տայէն Սատուծոյ որ եւ կանանց իծաստոթիւն ոստայնանկութեան և Հանճար նկարակերտութեան...: Եւ ոչ այս եկեղեցւուն (ծիայն) արար ծածկոյթ, այլ եւ ալլոց եկեղեցեաց, Հազրատայ և Մակարայ փանից եւ Թատի փանաց (16):

Եթէ իրապէս եղած վկայութիւնը գորդի մասին է, չեծ գիտեր թէ ինչո՞ւ Գանձակեցի իր ժամանակ արդէն ծանօթ Կապերտ կած Գորդ բառերը չի գործածեր. արգեօք ծածկոյթը իբր Հոմանի՞շ գործածած է քիչ առաջուած վարագոյրին, թէ այս երկուքը իրարձէ տարերե են, ի՞նչ կրնար ըլլայ և Բ մազոյ այժից կակագունաց, ներկեալ պէսպէս եւ զանազան եթէ, ոչ դորց մը կած կապերտ (Քիլֆիձ) մը: Բայց կէտ ճըն ալ կայ. եղած նկարագրութեամբ ծածկոյթը չեր կրնար գետին փոռուի, առանց սրբազնութեամ, որպէսեաւ ծածկոյթն եր «գործ քանդակակերտ եւ նկարեալ պատկերօք, ծշգրտագոյն հանուածովք, օնօրինականօք Գրէջին եւ այլ որբոց, որ Հիացուցանէր զտեսողան»: Համերը ժուշկալ եղած են բնապաշտ գեղարուեստական արտայացութեանց մէջ, քիչ թիւով քանդակներ, աւելի շատ ձեռագիրներ հասած են մեզ ուր Հայոց բնապաշտ եղած ըլլան, բայց անտարակոյս եին. վկայ երօսակած գտնուած նուրբը, զարմանալիօքէն ճշշգրիտ, ծոցյիք արտայացառիթինները (17): Խնդրին

¹⁶⁾ Պատ. Հայոց, կիրակս վարդ. Գանձակեցոյ, Թիֆլիս, 1910, էջ 203:

¹⁷⁾ Սարկա կէտ մըն չ որ կ'արժէ ուսումնափերը Ուրարտական քաղաքակերթութիւնը կտակած է գունաւոր կըր քարերով զարդարուած յատակներ նախ քան որ է ին վաղաքակը թիւն երէն, իրարու մօտ զետեհուած մասը քարի կտորներով ծածկուած գետինները գուցէ

ամենէն տարակուուելի մասը սա է թէ արդեօք հայր կը համարձակէի՞ն իրենց Քրիստոսին և իրենց սուրբքերուն նուիրական պատկերացաւմները գորդի վրայ բանելով ոստակուն ընելի Մեզի հասած հնագոյն հայկական գորգերը աւելի քմածին, խօս բայց գեղեցիկ երեւակալութեան մը լողացած ներշնչութերն են որոնք ասեղծած են զպրոց մը պայմանաւոր նկարագրով, այնքան ինքնուրդին որ կրնայ մատ խաճնել տալով քանի մը դասեր տալ լաւացոյն ծիծաղգանական արդիական զեղարուեցատուէրներուն:

ԺԳ. գարուն նշանաւոր եղուհաննէն երզնկացին (1240—1326) իր Աերականին մէջ կը գործածէր Գորգ եւ Կապեց բառերը: Հայ մատենապրութեան մէջ այսպէս աւածին անդամ իրապէս Գորգ բառը կը գործածուի, բառ մը որուն ծագումը ինձի անձանօթ կը մնայ:

Այդ դարուն սկիզբը եաբաւթ արար պատմիչը (1229) Հայաստան այցելեց եւ իր գրութեան մէջ Կարին քաղաքի մասին խօսած ատեն կը յշէէ թէ հոն կը շինուին մեծ գորգեր: «Եաբութ Քալիկալա (Qualicala=Երզրուն) անուան դիմաց արձապանդ կ'ըլլայ աւելի հին մամբորդի մը, Ապու Լիքի, որ յիշելէ վերջ ճնճ ճնճ գորգերու ծասին, կը յաւելու թէ կը կոչուէին Քալի (Qali) այս քաղաքին կրմատեալ անուամբ» (18): Խոկ Քալիքալայի մասին՝ «Ես անունը կը ներկայացնէ արար պատաղում մը Կարին քաղաքի (Garin kaghak)» (19). Հայանարար Քալի ըլլայ Կարին, իսկ հայր ես չեմ ուզեր Տիար Սագրգեանի նման հայրած հայերէն բառին աղաւագունքը նկատել, այլ Քալի հայալի վերջին հայր մասը պարզապէս արար «Քերդ», բայց բառը կը նկատեմ: Եթէ իրապէս հայի (Խալի, Գորգ) (20) բառը

նախագաղաքար եղած ըլլան մանր բուրգի կապերով իրարու կից կատուած զորդացինութիւն, մաէն պարագայի մէջ կ'արժէ նկատե առնել թէ Հայերը հնագոյն ժողովուրդներէն են, որոնք իրենց զետինները կը զարդարէին, Այս ուղղութեամբ կատարեկիք ուսումնասիրութիւններու մէծ պէտք կար:

¹⁸⁾ Les Tapis à Dragons, A. Sakisian, էջ 342:

¹⁹⁾ Անդ, նոյն:

²⁰⁾ Պարս-Հայ բառարանին մէջ Գէորգ Պարի (1826 կ. Պոլիս) էջ 38. Կը Կարդամ «Քալի, օթոց, որ է սփոռց, Խալի, որ եւ ասի Գալիյն այսինքն Գալիչէն»

ճագում առած է հայաստանի Կարին անունէն, առ փկա մեծ նպաստ մը կլնանք սպիտ Հայ գորգաշնութեան փառքին։ Խօնի համար սակայն աղուոր առասպեկէ մը զատ արժէք մը չի ներկայացներ ատիկա, թէեւ մեծայարդ Պ. Ավազգուն կ'աճապարէ իբր վերջնական ընդունիլ եւ այդպէս ալ արտայատուի իր ուսումնասիրութեան մեջ, նկատելով յաղթանակ մը՝ շահուած հայ գորգերէն, որ իբր թէ իրենց անձրցիւրթեամբ աշխարհի չնորհած են այս հայ քաղաքին անունը իբր գորգերով ընդհանուր անուն։ Բայց խնդիր է թէ Կարին կընա՞յ իրացնել լայդ, եւ իրաւունք ունի՞ այս փառքին։ Ըստ իս Կարին քաղաքը չւնի գորգաշնութեան աշխարհին մէջ պէտք ետած համարավ՝ արժեցնելու համար այդ պատիւը։ Միան էլլիս Ձէլէպի յիշատակութիւնը Կարնոյ մէջ շինուած «աշխարհաճանօթ» գորգերու մասին, անբաւական է Կարինը մեծ եւ նշանաւոր գորգաշնական օրբան մը նկատելու։ Մարքո Փօլո մանաւոր կերպով չի ծանրանար Կարնոյ մասին երբ ժ. գրառն իր ուղեգրութեան մէջ կը գրէ. «Թիւրքմէնիի (Սելջուկ թագաւորութեան) մէջ իրեն անձնիք կան. Թիւրքմէնները... եւ միւս բնակիչները հայ եւ թոյն են... որ վաճառականութեամբ ու արուեստներով կ'արին, աշխարհի լաւագոյն եւ ամենազերեցիկ գորգեր կը շինեն (21)։» Քոնիայի մէջ իսկ Հայերը լաւագոյն արշեստաւորներն էին եւ ունին միշնչեւ այժմ հասած հայ հանձարի գեղարվեստական արտադրութիւններ։ Ըստ իս կարելի է ապացուցանել նոյն իսկ որ Քոնիայի արտադրութիւն սեպուած կարգ մը հին գորգեր որ այժմ կան զանազան հաւաքճանց մէջ, հայ մասներու արդինքն են։ Վիկինայի մէջ (1929ին) ցոյց տրուեցաւ հատորիկ մը հրատարակուած 1895ին ի Ներքին, գերճան լեզուաւ, ուր կը խօսուի 1202ին շինուած գորգի մը մասին որուն վրայ կար յիշատակարն մըն ա՛լ։ Գերճաններն զգիսնալուս կը ցաւիմ որ այդ ուսումնասիրութեանէն չիրցայ օգտուի, Գորգին իսկականը տեսած ըլլալով գծուար պիտի ըլլայ ինձի համար որ եւ կ կամծիք յատանել անոր հնութեան վրայօք։ 1202էն հայկական արձանագրութեամբ գորգ մը մեծ նպաստ մը կարելի է սեպել հայ գորգաշնութեան պատմութեան համար։

«Գալիքէ նուազականն բառին Գալի, եւ նշանակէ փոքրիկ խայի. քիչիք խայի»
— 24/ The Travels of Marco Polo, New York, 1926, էջ 24.

ԺԴ. եւ ԺԵ. գարերուն հայ բառարամները ունին Դուզ բարը. Ենուագիրներու անձնական հաւաքածոյիս մէջ այս գարերէն հասած երկու տարբեր մեռագիր բառարամներու մէջ կը հանդիպիմ «գորգ, կապերու», «գորգ, ծածկովթ», «գորգ, կապերու», «գործ սատայնութեան»։

ԺԵ. դարուն մասին խօսած ատենս կ'ուզեմ կարգ մը կեսեր նկատի առնել, Կ'արժէ ուսումնասիրել ծագումը փոլոնիկան «Փօլոնէգ» կոչուած մետաքս գորգերուն. Ըստ տարբեր հաւաստումներու կը տեսնեն թէ անոնք շինուած են Շահ Ապասի հրամանաւ Խսավահանի մէջ։ Զգունանք յիշել թէ այս գորգերուն շինութեան սկզբնարորութեանց կը դիպի այս Շահին կողմէ բանութեամբ 20,000 տուն հայոց Որաբատեան նահանգէն Պարսկաստան եւ Խսավահան տեղահանուելուն։ Աւրշէ կէտ մըն ալ. կը յիշուի թէ Շահ Ապաս վարպետներ յրկեց հռովմ երպական գեղարվեստ ուսումնասիրելու համար. ո՞վ էին անոնք, անտարակոյս կան անոնց մասին վկայութիւններ, կան գուցէ անոնց անունները, որոնք մեծ լուս կրնան սփուռել։ Հաւանական է որ անոնք գորգաշնութեան հայ վարպետներ եղած ըլլան։ Աւրիշներ ալ կը հաւաստու թէ (22) փղոնիկան վարգերը շինուած են նոյն իսկ Փոլոնիոյ մէջ Պարսկաստանէն բերուած գորգի վարպետներու ձեռքով, որոնք մեծ լուս կրնան սփուռել։ Պոլոնիայի Մելքոնի անձնութիւնները անուն է առ անոնք գորգաշնութեան հայ վարպետներ եղած ըլլան։ Աւրիշներ ալ կը հաւաստու թէ (22) փղոնիկան վարգերը շինուած են նոյն իսկ Փոլոնիոյ մէջ Պարսկաստանէն բերուած գորգի վարպետներու ձեռքով, որոնք բաջակերուած եւ Փոլոնիայի Մելքոնի անուն մէկու մը առ առաջնորդութեամբ լեշաստան ներծուուած էին։ Դժուար թէ ծովեռանգ մաշմետական Պարսիկն հռոմ կամ Լեհաստան զար, ենթարկուէր քիմստունեայ ուժերու կամքին եւ այն ալ յանուն գորգաշնութեան գեղարվեստան։ Արդէն բազմից տեսած ենք թէ Հայք Պարսկաստանէն կամ Թուրքիայէն եւրոպա եկած են եւ ճանչցուած են միայն իբր Պարսիկ կամ Թուրք։ Ասկէ զատ իմ հետաքրքրութիւնս զարթեցուցած են նաև ժեկ գարուն շինուած թրանսիլվաննան գորգերը. շինուած Թրանսիլվանիոյ մէջ, բայց որո՞ւ կորմէ, անտարակոյս միան Բրեւելքիններու արտադրութիւնը կրնան սփուռել, իրենց ամէն կերպով արեւելեան գորգերուն նեանութեան համար։ Արդ Թրանսիլվանիոյ մէջ Արեւելքից ըլլալով միան սուուրաթիւ հայ գարգարթները գոյութիւն ունեին։ Ես այդ տեսակ գորգերէն ծիայն հրատի արեւու համար։

գեղարվուեստական յդացմանց խառնուրդ ճը կը ներկայացնեն (23):

Այս զարուն հայ ճատինապրոլետեան ճէջ ստէպկարելի է Հանդիպի Խալիի կամ գորգի լիշտառակարեան, անկարեւոր կամ անուանական կերպով եղած, օրինակ Գ. Կաձափեցւոյ ժամանակագրութեան ճէջ:

Յաւալի է նկատել որ Հայ Գեղարվուեստի արտադրիչները քիչ անգամ ստորագրած են իրենց արտապրոլինները. ըստ սովորութեան ստուարողը միշտ եւ ամենէն առաջ ցիշուած է իր պարագաներով, եւ Հաղին երբեմն արտագրիչը անուանական կերպով ճանօթացուած է: Գուցէ այս է պատճառը որ Հրաշալի կերպով ծաղկուած բացմաթիւ Հեռագիրներուն բաղաստաճաճը շատ չղղէիծ թիւ ճը ծաղկողներու ծանօթ է մեղի: Խոյնը նաեւ գորգերու ծասին, իբր Հայկական ծանօթ բաւական թուով գորգերուն ճէջ միայն ճէկ քանի հատ կան ուր շնորին անունը եւ արտագրութեան տարին ցիշուած է: 1202էն կարծեցեալ գորգէն զատ զոր ճըն ալ հասած է 1700էն որուն վրայ կայ առ բոլորգիր երկտող լիշտառակարներ (24).


«Են Գուհարս մեղօք լի հոգովս տկար ես նորհ(ա)ս մեռամբ իմով գո(ր)ծեցի ով կարգաց ճէկ քերան ողորմի սցի թ. ՌՃԹ (1149—1700):»:

Ըլլարու են ուրիշներ ալ, բայց առ այժմ մեղի միայն այսքանը ծանօթ է: Անտարակոյս իշխանին եւ երուսալէմ վանքապատկան հարստութեանց ճէջ կան հայկական արմէքաւոր գորգեր ալ որոնցին նպաստ կարելի ըլլայ ստանալ նիւթիւ համար:

Հայկական սրբատեղիներուն ճէջ գորգ գործածելու սովորութիւնը շատ կանուխ ժամանակներէն դոյսթիւն անէն անտարակոյս եւ ատոր համար վկայութիւններ ալ չեն պակսիր: Կիրակոս Գանձակեցւոյ վկայութիւնը թէեւ որոշ կերպով գորգի ծասին եղած է: սակայն կասկածի կուտայ թէ ժի.

²³⁾ Catalogue of Second Exhibition of Oriental Carpets and Rugs of Jekyll Collection, London, 1929, էջ 50 և 56, կամ գորգ թիւ 284 և 308:

(24) Այս գորգը կը գտնուի Victoria and Albert Museum; Ցիշաստակարանը Նորայր Բիրագանցին ալ կարգացած է, բայց իբր ՈՃԹ (1129—1680) գոխանակ ՈՃԹ (1149—1700)ին, ինչպէս որ Տեար Սագրգեան ալ գրաւել կուտայ:



Փոք Խոխոյ Վիշապավ ու Փիւնիկով Գուզ,
Քայզըր Ֆրիտրիխ Մուզեումին մէջ, Պերլին

զարուն արդէն հայ եկեղեցիները գորգ կը գործածէին: Դարձեալ տար ճը կը վկաչէ. 1576ին S. Von Gerlach Սուֆքուլի Ս. Գէորգ եկեղեցին այցելած ատեն կը անենէ որ «Պատրիարքը կապերի ճը վրայ կեցած է իսկեր բազիկ ուրբարով (25):» Աւրիշ լիշտառակութիւն ճըն ալ կայ Ֆիւնկէ Ս. Գէորգ եկեղեցւոյն նուիրատուներու ցանկին ճէջ, որոնք 1677ին այդ եկեղեցւոյն կընեն կարգ ճը նուիրատութիւններ: «Ասուած լուսաւո-

²⁵⁾ Գ. Հնասէր, Հայաստանի կոչնակ, 1928, էջ 1515:

րեացէ գհողիս նմշեցելոց Մկրտչին Անկիւրցի, եւս յիշտառակ մի կասիրտ (26)»։ Անտարախոյ ուրիշ-ներ ալ կան, այս վլայտ թիւնները կրնան ցուց տալ նուեւ հայ եկեղեցւոյ աղբեկալթիւնը հայկական գորգերու դատպութեանց մէջ, որով եւ կարելի կը ըլլայ լուսաբանել դժողական շատ մը անձնկելի ձևեր որոնք գորգերու բազմաթիւ գաղտնիքներուն ճառ կը կազմին։

Միջանկեալ կ'ուղեծ աւելցնել թէ իրապէս զբացի մասի այս խճողուած եւ անկանոն կազմութեան մասին որ կը տիրէ մեր Վենետիկան, Վիեննական եւ երաւաղէմեան հին առարկաներուն հաւաքմանց մէջ, թէեւ խիստ մարզուր եւ գորգուրանքով պահուած։ Ամենքն ալ ունին նոյն գանգատը թէ «տեղ կը պակոխ» մանաւանդ դրամ՝ զանոնք կանոնաւոր եւ նոպաստաւոր կերպալ ներկայանալի հաւաքմանց վերածելու, արդարեւ դրամ պէտք է ապակիւրաններ շննելու, եւ մանաւանդ դրամ պէտք է արձար, ամէն բանէ պաշտպանուած, նոյն խոկ կլիծայէն, սրահներ ու շնչեր ունենալու համար։ Կը հաւատած որ երրուսակէմի վերջին շինութեանց ծիչոցու հոն պահանջները մասսաք կը գոհացուին։

(26) Յիշտառակարան մը 1677էն, Թիվեակէի Ս. Գէորգ եկեղեցւոյն վրայօք, Յ. Քիւրտեան, բաղմաւէս, 1930, էջ 164։

Մինչեւ ԺԹ. գար Հայք Հայաստանի մէ՛ կ'արոտազրէին գորդ, Գ. եպոկ. Արուանձտեանց, խօսելով Սեբաստիոյ վրայօք, անոր բերքերուն կարգին կը յիշէ. «Աղէկ կարպես (քիլիմ) եւ Քիւրտի գորդ (իսլի) կը գործն (27)»։

Նոյն հեղինակը Տիգրանակերտի մասին կը վկայէ՝ ի մէջ ալլոց՝ «Ե՞արտազրէ բուրդ, կարպետ եւ այլ փողոցներ (28)։ Ուրիշ ուղեգիր ճը կ'ըսէ թէ՝ «Ե Բաբերդ կը գործուին նաեւ այլ տեսակ գորգեր (29)»։

Այսքան Գորգաշինութեան ի Հայո պատճականին մասին։

8. ՔԻՒՐՏԵԱՆ

Ուփչիքա, 1930 Ապրիլ

(Նարունակելի)

(27) Թորոս Աղբար, Ա. մաս, էջ 168; Հրատ. Կ. Պոլիս, 1879։

(28) Նոյն, էջ 224։

(29) Նկարագրական ուղեւորութիւն ի հայ գաւառս, Մ. Կ. Միքայորեան, հրատ. Կ. Պոլիս, 1884, Ա. մաս, էջ 17։